

# ՊԱՐԶ ՔԱՐՈՋՆԵՐ

ԹՈՒՂԹ ՅԱԿՈԲԱՅ ԱՌԱՔԵԼՈՅՆ

« Չոր օրինակ մարմին առ անց հազայ մեռեալ է, այնպէս էս հաւաստ առանց գործոց մեռեալ են: »  
(Յակոբ. Բ. 26:)

Տարիները բանի՜ հոլովումն, այնքան կարծես կ'անկնայ եւ կը շեշտուի ընդ մէջ բարոյականի եւ կրօնի բաժանումը: Կը հանդիպինք անձերու, որոնք որեւիցէ կրօնական հաւատք մեքծելով, ինքզինքնին միայն բարոյական լուծի ենթարկած են, եւ կրօնական կայունաճէ անկախ բարոյականը կը նկատեն աւելի գեղեցիկ եւ ֆանկազին: Այսպիսեաց համար Աստուծոյ գոյութիւնը այնքան անյայտ եւ խնդրահաս հարց մըն է, որ չեն ուզեր ընկերոջ նկատմամբ իրենց պարտականութիւնները կախեալ նկատել Աստուծոյ նկատմամբ պարտադրուած պարտականութենէն: Պէտք է սիրել մարդիկը եւ ծառայել անոնց միայն անոր համար որ մարդ են, եւ պէտք չկայ մարդասիրութիւնը աստուածասիրութեան վրայ հիմնելու, ըստ որում աստուածասիրութեան առարկան երեւակայական է կ'ըսեն: Աստուծոյ այսօր կան մարդիկ որոնք պարկեշտ, աշխատատէր եւ բարոյական կեանք մը կ'ապրին՝ առանց ունենալու որեւէ բարեպաշտական զգացում մը:

Պիտի չընե՞մ հոս թէ ի՞նչ կրկնայ ըլլալ այսպիսի անխորհուրդ ուղղութեան մը հետեւանքները, ո՛րքան ալ այդ ուղղութիւնը գրաւիչ եղած ըլլայ: Միայն հարկ կը համարիմ հարցնել թէ ի՞նչ բանի վրայ կը հիմնեն անոնք իրենց բարոյական պարտականութեան գաղափարը, եթէ չեն ուզեր հիմնել աստուածասիրութեան վրայ: Պիտի ուզէի դիտել տալ թէ վերջապէս մարդկային ցեղը չունի յատկութիւն եւ արժանիք ամէն առան սիրութեամբ, եւ մարդուն համար զծուար է սիրել իր նմանները ամէն տեղ եւ ամէն ժամանակ, եւ եթէ վերջոյնք մէջտեղէն Արարիչը եւ զննէր անոր տեղ կոյր նիւթին բիմբական բազադրութիւնները կամ թիւր ուժերը, միթէ պիտի չզգանգէ՞նք նոյն իսկ մարդասիրութեան գաղափարը:

Բայց իմ նպատակս ուրիշ է. պիտի ուզէի այս բաժանման հարցին զիստուր պատճառներն ուշադրութեան առարկայ ընել, եւ յորդորել ընթերցողներս որպէսզի գիտան իզորո՞ղ զնել միջոցներ՝ բառնալու համար այդ բաժանման պատճառները: Կրօնատէր ճանչցումս անորն շատեր հարկ է խոստովանել որ մասնաւոր նկատումով չէ որ բարոյականի զէժ կը գործեն, այլ կը կարծեն որ իրենց բարեպաշտութեամբ էրանս պահպանած ըլլալ իրենց բարոյական հանգամանքն այ՝ այսինքն թէ, առ Աստուած իրենց պարտականութիւնն կատարելով, կը կարծեն թէ առ մարդիկ իրենց պարտականութիւնը կատարած են արդէն: Այս սխալ համոզումին հետեւանք երեւան եկած է արտակարգ երեւոյթ մը: Ականատես կ'ըլլանք ամէն օր մարդոց, որոնք ըստ

երեւոյթին շատ բարեպաշտ են, կանոնաւոր յանձնարարներ են եկեղեցիի եւ կրօնական հանդիսութեանց, Ս. Գիրքի վկայութեամբ կ'արտայայտուին, եւ ամէն ժամանակ աղօթք ընելէ չեն զողորմ, այլ սակայն ունին խիստ անճանայ եւ անհանդուրժելի ընտանեկան կեանք մը. դրամական խնդրոց մէջ նուազ խղճամիտ են, իրենց գործոց մէջ յաճախ անպատիւ են, եւ կը վարեն երկու կեանք, մին՝ Աստուծոյ առջեւ մարտը եւ անմեղադրելի, միւրը՝ մարդոց առջեւ թիւս եւ կոշտ՝ սրտով ու հոգով: Այս իսկ է պատճառը շատերու բարեպաշտութենէ՛ հեռացման: Անոնք ստուումով կը տեսնեն այն խեղկատակութիւնը որ փարիսեցիական կեղծաւորութիւն կարելի է կոչել, եւ որուն մենք յաճախ ականատես կ'ըլլանք, եւ շատեր իրաւամբ ո՛չ կրօնականի եւ ո՛չ եկեղեցւոյ, ո՛չ կրօնատէրի եւ ո՛չ եկեղեցատէրի հետ չեն ուզեր որեւէ զոյժ ունենալ: Անոնք կը տարուին ըսել. «Փանի որ այնքան մարդիկ կրօնք ունին առանց բարոյականի, մենք ալ կը սիրենք ունենալ բարոյական մը առանց կրօնի: Մենք որքան կրնանք պիտի ըլլանք բարոյականի տէր, եւ թէ իսկ չկարենանք ըլլալ, զէ՞ք մեզ պիտի չամբաստանեն կեղծաւոր: Վասնզի մենք պիտի չանանք երեւցալէ աւելի ըլլալ: »

— Բարոյականէ՛ զուրկ բարեպաշտներու կենցաղը նոր չէ որ պիտի զիսմանք: Քրիստոնէութենէ՛ առաջ անոնց կենցաղը ծանօթ եղած է, եւ Յիսուս առաջին առթիւ իր Լիբան Քարոզին մէջ զանոնք կը նշուածակէ ըսելով. «Ոչ թէ անկեղայ որ ինձի կ'ընէ Տէ՛ր, Տէ՛ր, պիտի մամէ՛ երկնքի թագաւորութիւնը, այլ անկեղայ որ իմ երկնքու Չօրս կամբը կը կատարէ: Շատեր այն օրը ինձի պիտի ըսէին. Տէ՛ր, Տէ՛ր, միթէ՛ քու անուճով չէ՞ք որ մարգարէացանք քու անուճով դուեր հանեցնիր, քու անուճով հրաշքներ բրինք: Այն առան անոնց յայտնապէս պիտի ըսեմ. ըստ անց չեմ ծանչցած, մէկզի գաղէք զուր որ անօրէնութիւն կը գործէք» (Մատթ. Ը. 21-23):

Անա այս զգուելի ընթացքն է որ Յակոբոս իր թուղթովը կը հարուածէ յիշ մը աւելի խիստ բացատրութիւններով, որոց խտացումն է հետեւեալ համարը, զոր ընարան ընտրած եմ ներկայ բարոզիս. «Ինչպէս ալ որ մարմինը անոնց հոգիի մեռած է, նոյնպէս ալ հաւատքը առանց գործերու մեռած է: »

Թուղթիս հեղինակը Յակոբոս, պէտք չէ շփոթել Յովհաննէս Աւետարանչի եզրօր Յակոբոս առարեւելի հետ, որ ծանօթ է իբր որդի Զերեզեայ, կամ որդի Որոտման մականուամբ: Այս Յակոբոսը եղբայրն է Տեառն մերոյ Յիսուսի եւ Յուդայի որ հեղինակն է շատ կարճ թուղթի մը, ինչպէս եւ եղբայրն է Յովսէփի եւ Սիմոնի, որոնք կը յիշուին Մատթէոսի աւետարանին մէջ յականէ՛ անուանել (Մատթ. ԺԳ. 55. Գործք. բղղութ. Ա. 14, Յովճ. Է. 3-7): Յակոբոս նախապէս չհաւատաց Յիսուսի աստուածային հանգամանքին, եւ նոյն իսկ իր եղբայրներուն հետ միացած հակառակութիւն ցոյց տուաւ անոր հանդէպ անուանարկումով (Մրկ. Գ. 21): Ընք եւ իր եղբայրներն էին որ արձամարմնարով բարն Յիսուսի. «Երբ գնա՛ս ասկէ, գնա՛ շըրտատան, որպէսզի քու աշակերաններդ ալ տեսնեն գործած գործերդ (Յովճ. Է. 3): Սակայն Յակոբոս գարծաւ ի հաւատոս Տիրոջ մա-

հէն եւ յարութենէն յետոյ, հաւանարար այն մասնաւոր երեսուսն հետեւանքով, որոյ մասին Պօղոս Առաքեալ Կորնթացոց առաջին Քուռթիկ մէջ կ'աղկարկէ երբ կը գրէ. «Եւ ապա երեւցաւ Յակոբոս» (Ա. Կորնթ. ժե. 7): Անկիտ երբեք պիտի չի դառնար ի հաւատս, եթէ իր եղբորը վրայ՝ պատանեկութեանը եւ երեսուսարութեանը շրջանին, տեսած ըլլար Քերութիւնները եւ անկարգութիւնները, ինչպէս աւագ մենք ցոյց կուտանք ընտանեկան կեանքի մէջ:

Յակոբոս եղաւ նոյն խոյն անբարեգործ եւ համարուած բրիտանեայ մը, որ չուշտցաւ արդիւնաւոր դեր մը խաղալու երեսուցումի եկեղեցիներէ մէջ, որուն եղաւ սիրուած եւ մեծապէս յարգուած պետք. եւ եկեղեցոյ սիւներէն մին՝ ինչպէս կը յայտնէ Պօղոս Առաքեալ, երբ իր երբորդ Տամարցոյթիւնէն անմիջապէս վերջ գտնիկ տեսնելու կուգար: Երբ Պետրոս ազատեցաւ քանաչէն, Յակոբոսին էր որ առաջին անգամ ազատուեց հազարդուեցաւ (Պորթ ժթ. 17): Անկիտ իր արգարտութեանը սննդի մասին մարտիրոսական մտնուածը լսելու հարուածի ներքեւ, շուրջ 64 ին:

Իր Քուռթիկ կեանքը հետեւեցնել Քէ Տրեայ-բրիտանեայ հոգեբանական վիճակի ինչ էր առաջին բրիտանեական շրջանին: Երբորդ բրիտանեայ շրջաններ կը կարծէին թէ միայն Իււալիս Գրիստոսի հաւատարմով եւ բարբառան ուղիով լուծը Քոթաթիկով՝ շնորհաց կրնային ստանալու անտարբէր Յակոբոս Առաքեալ այսպիսի համոզում մը ղէմ է որ կը բողոքէ եւ ցոյց կուտայ թէ կրօնագրով եւ բարոյական լծակցուած պէտք է ըլլաւ:

Յաճախ հակասութիւն կը կարծեն տեսնել ընդ մէջ Յակոբոսի եւ Պօղոսի վարդապետութեանց: Ըստ մեզ սխալ է այս կարծիքը: Այն հետեւորդ զոր Պօղոս կը յանձնարարէ իրր միակ միջոց փոխաբան՝ «Սիրով յաշտուել հաւատ» մըն է, կենդանի հաւատ մըն է, որ պէտք է ինչզինքը ցոյց տայ գործերով, ոչ երբեք մեռեալ հաւատ մը, որքան ալ ան եղաւ ըլլալ ուղղափառ: Յակոբոսի անտարկած «Պորթերը» չեն կրնար արգիւնք ըլլալ բնական սրտի մը, այլ աւելի պատուը կենդանի եւ տնտեսական հաւատքի մը:

Ասանց դժուարութեան կարելի է տեսնել որ Յակոբոսի Քուռթիկ չունի Պօղոսի Քուռթիկուն մեծ մասին կշիռը: Եթէ ան իր մէջ չբովանդակիր բրիտանեական խորունկ վարդապետութիւններ, այլ սակայն ունի մեծ արժէք մը, իրական արժէք մը գործունակաւ եւ բարոյական կեանքի տեսակետով:

Այս Քուռթիկ առաջինն է «Կաթողիկէ» կոչուած եօթը Քուռթիկներէ, Կաթողիկէ (= Ընդհանրական) կոչուած են, վասնզի ուղղուած են ոչ թէ մասնաւոր եկեղեցիներու, այլ՝ բացի անհատական երկու կարծիքներէ, ուղղուած են ընդհանուր նորագործ բրիտանեայցի: Ըստ այսմ Յակոբոսի Քուռթիկ ուղղուած է «ասաներիս ցրուած ցեղերու», այսինքն է հրեայ բրիտանեաներու:

Չալով Յակոբոսի Քուռթիկ պարտականութեան, յետ ընթերցման մը, մեր վրայ կը Քաղու այն սպաւորութիւնը թէ գրողը շատ արիտար եւ անկախ մէկն

է, որ չի նեղուիր որեւէ կերպով երբ խնդիր ծրարարութիւնը յայտնելու եւ մեղքի ղէմ պայքարելու մէջ կը կայանայ: Հաւանականաբար բրիտանեական ժողովան շրջանին, ինչպէս ամէն հատարակութեան մէջ կ'ըլլայ, եկեղեցոյ ժողով մէջ ալ սարգած էին չար ատրքեր, սխալ բժրականով անհատներ, որոնք կրնային գտնուել եկեղեցին եւ հետաքրքրել իր բուն նպատակէն:

Յակոբոսի Քուռթիկ ընդհանուր նպատակն է, ինչպէս կը յատկանշէ մեր բնարած բնարանը, բացատրել թէ հաւատքը, Տրեայիտ հաւատքը պէտք է յառաջ բերէ գործնական կեանք եւ յաղթութիւն մը ընդդէմ մեղաց եւ մահուան: Այս հաւատքը ամէն բանէ առաջ պէտք է ցոյց տարի դժբախտութեանց մէջ ամուր եւ անխախտ կերպով: Գլ. Ա. եւ Ե: Ընդհանրապէս հաւատացեալը որեւէ դժբախտութիւն պատահած ատեն՝ կը խախտի, կը խռովի, ինքնիքն կ'ըլլէ, եւ նոյն խոյն կը ստորուի կտակածելու, բողոքելու, եւ որ աւելին է բժրատեսնելու Աստուծոյ դէմ: Պէտք չէ պապէս ըլլալ, Դժբախտութիւնը պէտք է դիտուի հաւատքով եւ նկատուի իրր առիթ եւ արեւելի ուրախութեան, քանի որ դժբախտութիւնը կոչուած են յառաջ բերելու բարեբար արգիւնքներ, բաւ է որ գտնուի քաղց մը մտքը ապաւինի Ամոր՝ որ խառացած է իւր սիրելեաց «կեանքի պատիւ»: Բրիտանեայն կը խանդալտուուած ըլլար հաւատքով, ան պիտի անկարող ըլլար բեղուն եւ զօրուոր կեանք մը ունենալու, եւ վերջնական յաղթանակ մը տանելու չարին եւ մեղքին դէմ:

Վերջնական յաղթութեան մը համար եշեր պայմաններ ցոյց կուտայ Առաքեալը:

1. Պէտք չէ կասկածանքով աղօթել: Ան որ կը կասկածի պիտի չկարենայ ստանալ երբեք ինչ որ խնդրեց:

2. Պէտք է խոնարճ ըլլալ ինչ վիճակի մէջ որ ալ ըլլայ մտքով: Հարատեթիւնը անտանելի բան է եւ սքանքը կը տատանուէ մարդկային ընկերութեան:

3. Պէտք չէ շփոթել փորձութիւնը դժբախտութեան հետ, ոչ ալ կարծել որ Աստուծոյ կրնայ փորձել զեզի: Փորձութիւնը կուգան չարոզի անմեղք, որոնք մեզ կը մղեն չարին եւ մահուան: Դժբախտութիւնը կուգան ընդհակառակը Աստուծոյ, որ կը զրկէ սիրոյ նպատակաւ, որպէսզի մեզ առաջնորդէ բարիին եւ կեանքին: Ստոյց է որ դժբախտութիւնը կրնան փոխակերպուիլ փորձութեան՝ ազդեցութեամբ չարոզի անմեղք, որոնք գրեան ծառայեցնել ամէն բան իրենց եւ Աստուծոյ օրոնութիւնները մեզի դէմ: Բայց նաեւ չար փորձութիւնը կրնան փրկարար ըլլալ եթէ մենք զիտներ կենսունակ հաւատքով յաղթելու եւ հաղորդակցութեան մէջ մեայ «Լուսոյ շոր» հետ:

Ո՛վ հաւատացեալ ընթերցողներ, մենք ոմանք թերեւս կ'անցնեն ներքին սպառնալիքներ եւ դժբախտութիւններ: Այն Տամբան ուրիկ տակաւ կ'ընթանանք, ստուգու մաայ ուղի մըն է, եւ այն հորիզոնը որ կը բացուի մեր աչաց առջեւ թերեւս միտասուեր անպերով ծանրացած ըլլայ: Թոյլ տուէք ինձ մեզմէ խնդրել՝ որ չկործնեցնէք մեր քաջութիւնը, որ կրնանպատակէր մեր համբերութիւնը, աղօթքը, եւ միշտ աչքի առջեւ ունենանք Տէրն մեր:

որ գիտէ ամէն բան, եւ որ իր ստատուածային սիրով  
 էր պատրաստէ մեզի փառասիրի յաղթութիւն մը.  
 «Դուր այ համբերութիւն բրէր, սիրտերնից հաստատ  
 բուննցէր. Տէրը բազմագոյթ ու սորոսմով է» (Յկր.  
 Ե. 8. 11):

Երբ Յակոբոսի պատմութեամբ հաւատարմ կ'ընկերա-  
 նայ խոնարհութեան եւ գթութեան հետ, ան այլ եւս  
 կ'արգիլէ մեզ գանձադանութիւն դնելէ անձանց մէջ:  
 Ահա ինչ որ էր բացատրէ Աստուծոյն Բ. Գլխուն  
 սկզբնաւորութեան սա ուշադրութեամբ քառերով. «Եթէ  
 մեր հաւատարմութիւն մէջ մէկը մտնելու բլլայ, որ ունե-  
 նայ սոսի մասանի եւ փառաւոր հանգրծներ, հոն  
 աղքատ մըն ալ մտնելու բլլայ աղտոտ հովդերմե-  
 րով: Եւ նայիր ունոր վրայ որ փառաւոր հանգրծ-  
 ներ ունի, ու բռնք թէ Գուն հոս նստէ պատուով,  
 եւ այն աղքատին բռնք թէ Գուն հոս սարի վրայ  
 կայնէ, կամ եկուր նստէ պատուանդանիս բով (Յկր.  
 Բ. 1-3):

Ինչ ամօթ եւ ինչ անպատուութիւն լրիստ անկա-  
 կան եկեղեցւոյ մէջ, Բարեբախտարար Աւետարանի  
 ազդեցութեան շնորհիւ չենք վարուիր յայտէս: Մա-  
 նաւանց Անգղիական այս երկրին մէջ օրէնքի հա-  
 ւասարութիւնը դասականակէս ի գործ կը դրուի. եւ  
 սկզբամբ ամէն որ միեւնոյն աստիճանի վրայ կը  
 նկատուի. ամէն բազալաչի հասարակ է օրէնքի  
 առջեւ: Բայց մեր ընկերական շրջանակներուն մէջ  
 այսպէ՛ս է. Ստիպում եմ կատարելի, Ձի կը տես-  
 նուի տակուին որ նիւթական բարձր վիճակի մէջ  
 եղողներուն աւելի պատիւներ կ'ընծայուին քան զըժ-  
 րարիս աղքատի մը, որ ո՛չ նիւթական ունի եւ ո՛չ  
 բարձր դիրք մը: Հագուստը, երեսօթը, զարդա-  
 քանքը, անուըր, դիրքը մեր վրայ սակաւին կ'ազ-  
 դին յաճախողով կերպով: Մենք տակաւին ազատ  
 չենք միխոններու ազդեցութեանէն. մարդուն նկարա-  
 գիրք եւ բարոյական արժանիքը կը մտնանք նկա-  
 տողութեան առնել: Սիրելիներ, ժողովուրդի մը  
 արժանիքը իր հարստութեան եւ ճոխութեան մէջ չէ,  
 այլ սրտի ստարինութեանց եւ բարոյական շնորհի  
 մէջ է:

Կը կարծեմ որ այսպիսի նախապաշարման զէժ  
 գործելու լաւագոյն միջոցը պիտի բլլար միշտ ի միտ  
 բերել թէ ո՛րն է ճշմարիտ ազնուականութիւնը:  
 Այս բարձր իր ստուգարանութեան համեմատ կը յը-  
 շանակէ ընտրականերու դասակարգ: Արց ընտրակ-  
 ները չնն անոնք, որ անպատճառ հարուստ են, ուս-  
 եալ են, բարձր դիրք ունին, այլ անոնք են որ բար-  
 ձր են իրենց բարոյական կեանքով եւ այլոց ծա-  
 աւայելու անձնուիրութեամբ: Ազնուականութեան մէջ  
 սիրածս այն է որ ընդունելի է ամենէն եւ կախեալ է  
 իւր բարձրիւրի՛ն բարոյականէն: Հետեւաբար՝ ընդ-  
 զէժ նշտակեալ նախապաշարմանց գործելու համար  
 հարկ է նկատի առնել զմարդիկ իրենց ճշմարիտ  
 արժանեաց տեսակէտէն: Եթէ երկիւր բացուէր մե-  
 զի ջոյց տալու համար երկնային բնակչութիւնը,  
 մենք պիտի տեսնէինք հոն միայն անոնք՝ որ երկրի  
 վրայ ապրած էին խոնարհութեամբ, այլոց ծառա-  
 յութեան նուիրելով ինքզինքնին, որ մեծութիւնը  
 խոնարհութեամբ ջոյց տաւմ էին եւ անշտախոնդիր  
 կերպով զայս սիրելի գիտցած էին:

Հաւատարմ որու մասին կը խօսի Յակոբոս, պէտք

է ջոյց արուի նստի մեր խօսակցութեանց եզրնակին  
 մէջ: Կ'արժէ որ կրկին կարգաւորուի Աստուծոյն այս  
 մասին գրածները: Ան կ'ըսէ. «Ինչպէ՛ս պատիւ ան-  
 զամ մըն է, որ մեծ բաներ կը խօսի... Ինչպէ՛ս կրակ  
 մըն է, անիրաւութեան արեգներ մը» (Յկր. Գ. 5-6):  
 Աստուծոյ, լնգուն փարք գործիք մըն է, որ սակայն  
 անհաշուելի ազդեցութիւն մը ունի բլլայ բարի, բլ-  
 լայ չար, եւ հարկ է որ անոր սանձ մը դրուի՝ եթէ  
 չենք ուզիր մեր ընկերք գայթակղեցնել: Աստուծոյ,  
 սոր ինչպէ՛ս երբեմն, լնգուն մեղանչումը բրիտանու-  
 կան աննշան մեղք մը կը նկատուի: Կիտներ թէ  
 հաւատարմութեան մէջ լնգուա ի՛նչ բարոյական ու  
 ճիրներ կը գործուին: Բարեպաշտիկ կարծուած լն-  
 գուներ ի՛նչպէ՛ս կը բանադրեն գիրք սիրուն ակ-  
 ուաններով: Բացակայ եղողներուն հասցէին ի՛նչ ան-  
 գթութիւններ ունի լնգուն: Կեանքը եւ մանք լնգ-  
 ունին ծայրն է. եւ մենք շատ անգամ մաս կը արք-  
 ուներ մեր լնգուա: Խոստովանիւր որ այդ կերպով  
 Աստուծոյ գրոշմը կ'աղքատներ մեր հոգւոյն մէջ:  
 Յակոբոսի հետ պիտի խնդրէի որ հոգածու սորով  
 հակինք մեր լնգուն վրայ եւ ճիգ որ ընկինք յայտ-  
 նելու մեր հաւատարմութեան խօսելու կերպին մէջ եւս:  
 Հաւատարմ՝ բոս Յակոբոսի, պէտք է անձեռացնէ  
 բրիտանուայ հաւատարմութիւններէն աշխարհասիր-  
 ութիւնը, որ Աստուծոյ զէժ թշնամութիւն է. «Է՛լք  
 գրեալ որ աշխարհի սէրը Աստուծոյ զէժ թշնամու-  
 փիւն է՝ ուստի ով որ կ'սուզէ աշխարհի բարեկամ  
 բլլալ, ինքզինքը Աստուծոյ թշնամի կ'ընէ» (Յկր. Գ.  
 2): Յակոբոս նոյն խօս աշխարհի սիրողներն «Նշա-  
 ցողներ» անուանելու չափ յառաջ կ'երթայ, բոս  
 որում այդպիսինք իրենց ճիրքները երկու անձաւո  
 թշնամիներու, Աստուծոյ եւ աշխարհի միջեւ կը  
 բաժնեն, ինչ որ անհեղեղութիւն է եւ անձուտու-  
 փիւն: Ի՛նչ պէտք է հասկնալ «Աշխարհ» բառով:  
 Ընդհանրապէս պիտի հասկնալիքն քան մը, նոյն խօս  
 եթէ այն բլլար ամենէն պատուաւոր բանը կամ ու-  
 մենէն օրինաւոր գուրգուրանքը, ուրիշ տարամեր-  
 ժուած է Աստուծոյ նստի «Աշխարհ» բառով պիտի  
 հասկնալիք «Ես»-ին կեանքը, ուր կը հետապնդուի  
 միայն «Ես»-ին շահերը եւ միայն եսին վրայ կը խոք-  
 հուի. ասիէ է որ յառաջ կուգայ բոլոր ցանկութիւն-  
 ներն, վէճերն, կռիւներն եւ փտանգուար կիրքերն:

Ո՛վ պիտի համարձակէր բեղու թէ զերծ է բա-  
 ցարձակապէս աշխարհային օգիւլ: Ո՛չ որ անշուշտ:  
 Արդ՝ այս բանին մէջ եւս հաւատարմ է որ յաղթանակ  
 կը տանի. «Ասիկա է յաղթութիւնը որ աշխարհի կը  
 յաղթէ, այսինքն մեր հաւատարմ» (Ա. Յվ. Ե. 4):  
 Մեր հաւատարմ եթէ ընդհանուր եւ կենդանի է, պի-  
 տի յառաջանալ այս ուղղութեամբ: Եւ պիտի ազատէ  
 զմեզ հեղեղեալ եւ ամէն օր աւելի եւս աշխարհի  
 սէրէն, եւ անկէ ետք ոչ միայն «վեցեկի շար-  
 ժուառներն», այլ նոյն խօս ամենամբրին փորձութիւն-  
 ներն պիտի չկարենան զմեզ փտանգել:

Վերջապէս հաւատարմ, կ'ըսէ Յակոբոս՝ մեզ յաղ-  
 փական գուրս կը հանէ ազնուութենէ: Յիշատակելի  
 է իւր ուժօրին եւ շատ խիստ սողոքը ազան հարուստ-  
 ներուն ուղղակի «Այժմ մեզի կ'ըսեմ, ո՛վ հարուստներ  
 լացէր, եւ ողբացէր այն թշնամութեանց համար ու-  
 րանք մեր վրայ սիրելի գան: Ձեր հարատուութիւնը ս-  
 պականած է, ու մեր հանգրծները ցնցի կերակուր

եղած են: Չեր՝ ոսկին ու արծաթը ժանգոտած է, եւ անոնց ժանգը մեզի զէժ վկայ ա խաի բլլայ, ու մեր ժարմինը ախաի ուաէ կրակի մը աէտ (Յիր. Ե. 1-3): Կը կարծուի որ անկարելի է սրտի մը մէջ հուաւորը բնակակից բլլայ ազատութեան: Բայց իրողութիւններ ցոյց կուտան թէ կարելի է: Նախ այն պատճառաւ որ ազանը երբեք չգրար թէ ազատութեան մոյութիւն մը ունի, ան աւելի կը կարծէ թէ իր ուզողութիւնը խնայողութիւն մըն է եւ ոչ ազատութիւն: Երկրորդ՝ ստուգիւ զժաւար է եւ նոյն խոհ անկարելի: Ճշգրիտ սահմանադիմ մը հաստատել ընդ մէջ խնայողութեան եւ ազատութեան: Միայն ճշմարիտ հուաւորը, կենդանի հուաւորը՝ որ աննական հողորդակցութիւն մըն է Աստուծոյ հետ, կարող է զմեզ յուսարանէլ այս կէտին մէջ, մեզ զնկով հանդէպ հարստութեան այնպիսի բարոյական պատուաւոր կեցուածքով մը, որ իբր Աստուծոյ անտաններ կը պարտաւորուինք յանձնակաւ իրեն պատկանած եւ մեզի վտարուած նիւթական ինչ-բերը:

Իստատվաններ որ Առաքեալին յիշատակած այս-մաններով եթէ բրիտանիայ իրենց հուաւորը ցոյց տային ընկերական յարաբերութեանց, խօսակցութեանց, աշխարհի եւ օտաւայտացի զորքամասիւնաց մէջ, յայնժամ ան պիտի բլլար ունի յազթական եւ աւելի օգտակար քան ինչ որ արար չէ:

Քարոզս կը վերջացնեմ յիշելով մեզի Յոկորոս Առաքեալի երկու յորդորներն, որով ինքն ալ կը վերջացնէ իր թուղթն: Նախ՝ յոսո՛ւնսք երբեք Ա-ՂՅԹ-Քը, վասնզի արդարին ազօթքը յոյժ զօրաւոր է: Եզիրա մեզի նման մտրդեալին քնութիւն ունէր եւ լիտլի վայելից բարեբար փորձառութիւնները եւ արդիւնքները ազօթքին: Մենք եւս կրնանք օգտուիլ ամէն օր եւ մեր կեանքի ամէն ժամանց մէջ: Երկրորդ՝ ջանանք ամէնքս ալ միգ թափելու օրակագի ՀԱՄԱՏՔը ցոյց տանք զորքանակաւաւս եւ այց կերպով շահինք ինկած հոգիները կենսական եւ օժուն կեանքի մը մէջ:

Մանչեսթը 2 ԴԵՒՈՆ Ե ՊԵՍ. 7 ԴՈՒՐԵԱՆ

ՓՐՎՁԻՆ ՍՕՏԵՆԱԼՈՒԻ ՀԱՄԱՐ

Սուրբ սենկեռով ձրգտ լաբեքն շարունակի,  
 Պառտ՝ մտաւու ճոցն՝ ուսկից կեանք բրդիկեցի:  
 Նըւիրումի եզիր համոյր ու մրցիս,  
 Ար մօտենաա դու խճի:  
 (Հովուական Միկն)



ԵԿԵՂԵՑԵԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

ԵՒ  
 ՀԷՐՊԷՐԹ ԱԼԷՆ

Երկուց Եկեղեցեաց միութեան հարց մը խորհրդածութեան առարկայ դարձած էր, բողոքական եղբայրներու մասնաւոր շրջանակի մը մէջ, ի Վան՝ 1895ին, եւ Հէրպէրթ Ալէնի պէս ազատամիտ միութեան մը արամադրութիւնները զիւրաւ մշակուեցան առ այն: Եւ ահա մի օր 1895 Մարտ, 28 յօդուածէ բողոքացած հարցաբան մը կ'ստանան երկտասնեակ մը լուստարչական մտաւորականներ՝ բանիւ եւ զբով պատասխանելու հրաւերով: Խորհրդակցութեան մը յետոյ ինձ կը վիճակուի առանձին երթալ տեսնուիլ Ալէնին հետ, որ Սասունցի փախստականներու ընձեռած նպատակից պատճառով կտակածիլ դարձած էր յաշս կուսակալ Պահրիին: Իսկ ես իբրև ուսուցիչ արդէն յարարութեան մէջ էի իրեն հետ:

Մկրտիչ Խանիկեանի բնակարանին մէջ տասնեակ մը ուսուցիչ եւ մշակուած միտքի տէր անձանց զիշերային խորհրդակցութեան կը մասնակցէր նաև հոգեւոյս Մեսրոպ քահանայ ձանիկեան: Իսկ հարցարանին մէջ կը յուզուէին վերատին ծննդան, Եկեղեցեոյ եօթը խորհուրդներէն ուսնց մատակարարութեան, ձէւերու, սրբոց բարեխօսութեան, մասունքներու, խաչի եւ պատկերաց յարգութեան եւ վերջապէս իրենց ըմբռնումին պատասխանող Եկեղեցական բարեկարգութեան մը կամ փոխադարձ զիջու: մեկրով միութեան հարցեր: Վսեմ ու պաշտելի՛ միամտութիւն մը արդարև:

Ահա՛ Ալէնի եւ իմ միջև տեղի ունեցած խօսակցութիւնը համառօտիւ:

— Հայ Եկեղեցեոյ դաւանանքին կամ հանդանակին մէջ նոր կտակարանի ուղւոյն եւ վարդապետութեանց հակառակ բան մը կը գտնե՞ք արդեօք:

— Ա՛յ, բայց ձեր Եկեղեցին կեղեւի մը կամ վարագոյրի տակ կը ծածկէ քրիստոնէութեան ոգին:

— Եթէ դուք կ'ականարէք մեր Եկեղեցեոյ ձէւերուն, խորհուրդներու մատակարարութեան ձևերուն կամ արարողութեան,